

## ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

### ՏԵՐ ՓԻԼԻՊՈՍ (ՓԻԼԻՊՈԵ) ԹԵՋԻՐՏԱՂՅԻ ՈՒ ԻՐ ՏԱՂԵՐԸ

ՄԻՀՐԱՅՆ ՄԻՆԱՍԵԱՆ

Յետագայ էջերով հրատարակութեան կու տանք ժեկ՝ դարավերջին եւ ժլ-  
դարասկիզբին ապրած ու ստեղծագործած անձանօթ տաղասացի մը՝ Տէր Փի-  
լիպոս քահանայ Թեքիրտաղցին վեց տաղերը, որոնք, ի բացառեալ մէկէն,  
կ' ենթադրենք որ անդիմ են ու կը հրատարակուին առաջին անգամ:

Միջնադարեան հայ բազմաթիւ տաղասացներու նման, Տէր Փիլիպոսի մա-  
սին եւ կենսագրական ծանօթութիւնները խիստ ժաման են: Սակայն, ինք իր  
նմաններէն կը տարրերի անով, որ ըլլալով նաև բեղուն գրիչ, իր ընդօրինա-  
կած ձեռագիրներու միշտակարաններուն մէջ իր մասին յաճախ ձգած է կեն-  
սագրական որոշ տուեալներ, որոնց ապահովելով կ'ուրուագծենք իր կեանքի  
ուղին:

Մեր տրամադրութեան տակ եղած ձեռագրացուցակներուն մէջ Տէր Փիլի-  
պոսի ընդօրինակած ձեռագիրներէն կարելի եղաւ գտնել հետեւեալները՝

Ա. «Կանոնագիրք», ընդօրինակուած՝ 1703ին, Քիլիս: Զեռագիրը նախ ու-  
նեցած է անանուն գրիչ մը, ապա զայն շարունակած է Փիլիպոս Երէց<sup>1</sup>: Զեռա-  
գիրին ճակատագիրը անձանօթ կը մնայ մեզի:

Բ. «Ժողովածոյ», ընդօրինակուած երեք տարրեր գրիչներու կողմէ Քիլի-  
պոսի մէջ, 1709-1711, 1705-1711 եւ 1712ին: Զեռագիրը այս մատեանը կը գտնուի  
Մաշտոցեան Մատենադարան, ձեռագիր թիւ 10945<sup>2</sup>:

Տէր Փիլիպոս գրիչն է անոր մէկ մասին միայն, ուր ձգած է հետեւեալ մի-  
շտակարանը. [91թ] «Ալսոտոծով» ասարտնեցի ես զառածեալ մեղօր Տէլի  
Փիլիպոսի ի թիմի Ռ.ԾԿԱ [1712], մարտի ամսոյն ելլոն եւ ի ապարիլ ամսոյ  
մուտն [92ա] ի Քիլիս գիտարադարի, այսքան թետրիկս որ յաղաք հոգեւո-  
րական քանի հարցմուն արարեալ մեծի Վ[ալորդ][ա]յի[ն]տաց Արանասի եւ  
Կիրոյի, եւ սա տեսեալ նոր ընծա թիլիսցի Սիսիթար բանաւեր ասաց ինձ զրել  
եւ ես ըստ տկար մարմնովս ծրեցի ի պիտոյս իր որս բարով փայել եւ  
երկարեալ ժամանակաւորութեամյի օգտնոցի ամեն».

Գ. «Ճառընտիր», ընդօրինակուած 1718ին: Կը պահուէր Մշոյ երբեմնի Մա-  
տին-Պետրոս Առաքեալի Վանքին մէջ, ձեռագիր թիւ 131<sup>3</sup>: Զեռագիրը ցուցա-  
կագրութ՝ բանասէր Նազարէթ Պ. Մարտիրոսեան, թիւրիմացութեամը գրչու-  
թեան վայր նշանակած է Դալար Զոր գիւղը, հիմնուելով գրիչի շափածոյ միշտ-  
ակարանին մէջ միշուած պատուիրատու՝ Տօնապետ Շահինի մասին եղած հե-  
տեւեալ տողերուն վրայ.

«Տեսեալ զաս մին Սասդնցի,

Եր զաւատեն Սանասայիի,

Մօտ քաղաքեն եր Հըզէցի,

Եւ ի գիտէն Դալար-Զորի»<sup>4</sup>.

Այսքանը բաւարար հիմք է անշուշտ, որ Դալար Զորը ընդունիսք որպէս ձեռագիրի գրչութեան վայր։ Այն հաւանաբար ընդօրինակուած ըլլայ Քիլիս, մանաւանդ որ Տէր Փիլիպոս նոյն լիշտատակարանին մէջ կը նէլ թէ իր դուստր՝ Եփրոսինը օժանդակած է իրեն՝ թուղթ կոկելու ժամանակ։ Դժուար թէ Տէր Փիլիպոս ընտանիօք մեկնած ըլլար Դալար-Զոր եւ հոն օրինակած ըլլար լիշեալ ձեռագիր։

Դ. «Ծնացոյց», ընդօրինակուած 20 Յունիս 1722ին, հաւանաբար Քիլիս, Տէր Փիլիպոսի ու իր զաւկին՝ Զաքարիա Տիրացուի համար։ Այս Զեռագիրը կը գտնուի Վիեննայի Միխարեաններու Մատենադարան, թիւ 1224<sup>5</sup>։

Զեռագիրը նկարագրողը՝ Հայր Համազասպ Ոսկեան, ձեռագրի գրչութեան վայր լիշած է Թեքիրտաղը, հաւանաբար հիմնուելով գրիչ Տէր Փիլիպոսի՝ ինք իր մասին յայտնած այն տեղեկութեան վրայ, որ ինք ծնունդով թեքիրտաղի է։ Մենք ձեռագիրը Թեքիրտաղի մէջ օրինակուած ըլլալու մասին ո՛չ մէկ ակնարկութեան հանդիպեցանք ձեռագրի մէկէ աւելի լիշտատակարաններուն մէջ, այնպէս որ սխալ չ'ըլլար ենթազրել, թէ ան օրինակուած ըլլայ Քիլիս։ Աւելցնենք նաեւ, որ գրիչը իր զիսաւոր լիշտատակարանին մէջ տեղ մը ինքինք կոչած է «զնշտեհացեալ», որ իր՝ Թեքիրտաղէն դուրս գտնուելուն յաւելեալ մէկ ապացոյցն է։

Ե. «Ժողովածոյց», ընդօրինակուած՝ Քիլիս, 1724ին։ Գլխաւոր գրիչն է Տէր Փիլիպոս, իսկ վերջին մասերու գրիչը՝ Սարգիս Երէց Ատանացի։ Զեռագիր այս մատեանը կը գտնուի Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Վանքի Մատենադարանը, ձեռագիր թիւ 1537<sup>6</sup>։

Վերոյիշեալ ձեռագիրներու լիշտատակարաններուն ընձեռած ժամանակութեաններուն վրայ հիմնուելով փորձենք ուրուագծել Տէր Փիլիպոս քահանայի կեանքին դիմաւոր հանդրուանները։

Տէր Փիլիպոս քահանայ բնիկ Թեքիրտաղի (Ռուսութօ-Թագուոր Տաղ) է, բայց կեանքին մեծ մասը անցուցած է Քիլիս, ինչպէս ինք կ'ըսէ իր չափածոյ զոյգ լիշտատակարաններուն մէջ։

«Ես ծննդեամբ Թէքիրտաղի,  
Եղի սննդեամբ Քիլիսցի»<sup>7</sup>։

Կամ՝

«Ես ի Քիլիս բնակի,  
Թէպէտ բնական աստի չի,  
Սնա զարգացայ աստ մնացի»<sup>8</sup>։

Ան Թեքիրտաղէն Քիլիս գաղթած է շատ կանուխ։ Կը լիշուի որ 1680ին ստացած է Քիլիսի մէջ Մկրտիչ Դավիթ Զէմթունցի գրչագրած Երուսաղէմի թիւ 1661 «Հին Կտակարան»ը<sup>9</sup>։ Հոն, Տէր Փիլիպոս կը բնութագրուի որպէս «Թէքիրտաղի մահունի Փիլիպոս դպիր», իսկ ծնողներուն համար կ'ըսուի, թէ անոնք արդէն մահացած են։

Տէր Փիլիպոս որդին է Թեքիրտաղի Խուաէսէրի որդի ըռէնչապէր<sup>10</sup> Յակոբը եւ Գայիանէին Եղօր անունն է Նիկողայոս։ Քեռիներն են՝ Ղըօղի<sup>11</sup> մահունի Խաչատուր, մաշտեսի Գրիգոր եւ Խղնատիոս։

Կինը կը կոչուէր Մարգարիտ, դուստր՝ Ղողանի, զաւակը՝ Տիրացու Զաքարիա, Հարսը՝ Գայիանէ, թոռնուհին՝ «ղեռարոյս» Մարթա, դուստրը՝ Եփրոսինէ, փեսան՝ խոճա Ղազար։

Երբ Տէր Փիլիպոս 1680ին իր ծննդավայր Թեքիրտաղէն հեռու էր արդէն եւ կը միշտու որպէս մահաւիր ու գպիր, ապա կարելի է ենթադրել, որ ան ծննդ է առնուազն 1650 կամ 1660 ականներուն։ Անոր անուան վերջին անգամ կը հանդիպինք 1724ին, արդէն «գեռաբրյու» թոռնուհիի մը որպէս մեծ հայր։

Տէր Փիլիպոսի «Հոգեւոր Հայրն» է Զաքարիա «աստուածարանութեան վարդապետ»ը, զոր երախտագիտութեամբ կը միշտ ինք իր միշտակարաններուն մէջ։

Տէր Փիլիպոս իր զաւակը կոչած է Զաքարիա, հաւանաբար ի յիշտակ իր ուսուցիչին՝ Զաքարիա վարդապետին։

Հեռագրաց միշտակարաններու մէջ քանի մը անգամ կը հանդիպինք միշտ Զաքարիա Մալազ Վարդապետ Քիլիսեցիին, որ ըստ երեւոյթին շուշտակ վարդապետ մըն էր Յիշուած է նաև անոր զաւակը՝ Ալեքսանը, իսկ աշակերտներէն, բացի Տէր Փիլիպոսին, ծանօթ է անունը Իգնատիոս Եւգոկիացիի<sup>13</sup>։ Զաքարիայի մասին Կ'արդէ մանրամասնել, որ ան Բեթղեհէմի Սրբանան այրին մէջ Յիշորիտ ընդօրինակութիւնը Երուսալէմի Սրբոց Ա. Ծննդ-ան այրին մէջ էր անդամագութիւնը Երուսալէմի Սրբոց Ա. Ծննդ-ան վանքի թիւ 542 «Հին Կտակարանին եւ 1656ին զայն կը նուիրէ Երուսալէմի Սրբոց Յակոբեանց Վանքին<sup>14</sup>։ Նոյն՝ 1656ին, ան նոյն վանքին կը նուիրէ նաև այլ ձեռագիր մը՝ Երուսալէմի Սրբոց Յակոբեանց Վանքի թիւ 1323 «Ժողովածոյն»։ Միւս կողմէ, ան ստացած է Երուսալէմի Սրբոց Յակոբեանց Վանքի թիւ 1963 «Աւետարան»ը եւ ի միշտատակ իր որդւոյն՝ Ալեքսանին, զայն նուիրած է Սրբոց Յակոբեանց Վանքին<sup>15</sup>։

Զաքարիա վարդապետ մահացած է 14 Հոկտեմբեր 1685ին, Քիլիս, ըստ իր զաւակին ձգած մէկ միշտակադրութեան<sup>16</sup>։

Նկատելի է այն, որ Տէր Փիլիպոսի հոս հրատարակուող վեց տաղերէն երեք թուագրուած են ու կը կրեն նոյն թուականը՝ 1708, հատեւաբար պիտի ենթադրել, որ եթէ ան տարուան մը ընթացքին գրած է երեք տաղ, ապա ան եղած պիտի ըլլայ բեղմնաւոր տաղասաց մը ու հաւանաբար բազմաթիւ այլ տաղեր եւս հեղինակած, որոնք կամ չեն հասած մեզին եւ կամ ցարդ կը մնան անծանօթ։

Այսաեղ հրատարակուած տաղածին չորս տաղերը վերցուցած ենք Զմմառի Վանքի թիւ 609 ձեռագրին<sup>17</sup>։ Քններով այս ձեռագրիը, հաստատ կարելի է ըսել, որ ան Ժ. Դարասկիրի գրչութիւն է<sup>18</sup>։ Անոր պատճէնները ստացած ենք Պետրոս Արք. Դիրթաթեանի և Հայր Վարդան Գաղանճանի միջոցով։

Յիշեալ չորս տաղերուն հետ հրատարակութեան կու տանք նաև Տէր Փիլիպոսին վերցուուղ երկու չափածոյ անտիպ միշտակարաններ եւս, զորս վերցուցած ենք իր ընծորինակած Վիեննայի թիւ 1224 ձեռագրէն։ Զայն նկարագրող Հայր՝ Համազասպ Ուկեան իր ցուցակին մէջ ակնարկութիւն ըրած է ար չափածոյ զոյլ միշտակարաններուն մասին, բայց չէ հրատարակած զանոնք։ Անոնց պատճէնները ստացած ենք Հայրագէտ՝ Փիլիպ Քառուի 19<sup>19</sup>։

15 Ապրիլ 1708ին, Քիլիս քաղաքը կը պատուասուի մարախի աննախաղէպ յարձակումով, որուն աւելի ետք կը յաջորդեն նաև ուրիշներ։ Աղէտը կը տեւէ երեք ամիս՝ աւեր ու վնաս սփռելով ամէն կողմէ։ Դէպքը այնքան ծանր կ'ազդէ Տէր Փիլիպոսի վրայ, որ ան ընդարձակ ստանաւոր մը (41 տուն) կը գրէ այս առիթով՝ մանրամասնօրէն նկարագրելով քաղաքին վիճակն ու մարախին գործած աւերը։

Մարախի աւերներուն նույրուած միակ բանստեղծութիւնը չէ այս միջնադարեան հայ մատենագրութեան մէջ: Կան նոյն նիւթին նույրուած մէկէ աւելի այլ գործեր եւս: Տէր Փիլիպոսինը մեզի ծանօթներուն մէջ կը մնայ ամէնէն ընդարձակն ու առաւել' մանրամասնը:

Մարախի գործած աւերը օրին այնքան մեծ եղած է, որ միջնադարեան բազմաթիւ հեղինակներ չեն մոռցած այդ մասին գրել նաև իրենց ձգած ժամանակագրութիւններուն մէջ:

Տէր Փիլիպոսի մարախի նույրուած տաղի առաջին երկու տուները գրեթէ նոյնութեամբ կրկնուած են 1713ին Երեւանի մէջ գրուած ձեռագիրի մը չափածոյ յիշտատակարանին մէջ:

«Դ թի հազար հարիր վարստն,  
Երկու աւել ի հետ ի նոյն<sup>21</sup>,  
Եկաւ մարախ բազում անհուն,  
Ի բաղաքն Երեւանուն:

Ծածկալ եղի երես օդոյն,  
Ենեղ երկնից իրբե զգին,  
Թուա իջաւ մէջ արտերուն,  
Ակսաւ ուսեկ իրբե զջուն»<sup>22</sup>:

Մարախի գործած աւերներուն մասին հետաքրքրական հաստատումներ կը կատարէ բանասէր Աստաուր Մնացականեան Ժէ. ղարու երգիչ Քոսա Երէցի՝ մարախի նույրուած մէկ երգին հրատարակութեան առիթով: Մնացականեան կը միշէ, թէ «մարախային աղէտներու» պատճառով, յաճախ տեղի ունեցած են սով եւ նոյնիսկ՝ գաղթ: Ժողովուրդը մարախը նմանցուցած է օտար բռնակալ-ներու: Գրիչ մը, լենկ թիմուրի արշաւանքի սարսափները նկարագրած ժամանակի, յիշած է նաև մարախի գործած աւերները, աւելցներով որ լենկ թիմուրն ու մարախը միասին մուան Հայաստան ու աւերեցին զայն<sup>23</sup>:

Մարախի պատուհասի պատկերը ամբողջացնելու համար, մեր կողմէ աւելցնենք նաևս այն, որ արաք մեծ լուսաւորիչ, գրող, բնիկ հալէպցի՝ Ապտուլ Ռաման Ալ Քառուաքիպի (1849-1902) առիթով մը գրած է թէ՝ «Երեք են նայր ամենայն չարեան ողիլը, քուրքը եւ... նարախը»:

Պատահական չէ ուրեմն, որ մեր նախնիները ողբեր ու երգեր ձօնած ըլլան մարախին ու անիծեն զինք ու իր գործած չարիքները:

Հու հրատարակուող չորրորդ բանաստեղծութիւնը տեղ գտած է նաև Տէր Փիլիպոսի ընդօրինակած Երուալզմի թիւ 1537 «Ժողովածոյթին» մէջ եւ հրատարակուած՝ Նորայր Եպս. Պողարեսանի կողմէ, իր կազմած ձեռագրաց ցուցակին մէջ՝ «Տաղ ասայ որ ի քնոյն զարդի» բնաբանով<sup>24</sup>: Այստեղ հրատարակուող օրինակը տպագիրէն ունի չնչին տարբերութիւններ, զորս չենք նշեր:

Ա.

[Թերք 13ա] ՈՏԱՆԱՒՈՐ ՎԱՐՍԵՎ ՍԱՐԱԽԻ ԱՐԱԲԵԱԼ Ի Տ[Է]Ր  
ՓԻԼԻՊՈՍԵ ԸՍ ԸՆԱՍԿՕՐԵՆ<sup>25</sup>

Դ թի հազար հարիր իսուն,  
Երն աւելի ի հետ ի նոյն<sup>26</sup>,  
Եկեալ նարախ բազում անհուն,  
Ի տասն եւ հինկ ապրիլ ամսոյն:

Ծածկեալ եղեւ երես յօդոյն,  
Եղեղ երկնից իրին զձիս,  
Թռեաւ իջեալ մէջ սարերոյն,  
Թաղեաց որդունք ի հող գետնոյն:

Ամեաց անդէն օրս բանոյն,  
Զի թօն անձրեւ կայր աւուրս նոյն,  
Խոկ մայիսի օր բանոյն,  
Թաղեալ որդունքն ձարս հանոյն:

[13ը] Եղեալ ձագերն շատագոյն,  
Իրրեւ ճանձերս մանարագոյն,  
Ուտել սկըսան խոտ կանաչնոյն,  
Մինչեւ հասան ցան արտերուն:

Զինչ հանդիպեալ առաջ նոցոյն,  
Կանաչ այգիր այլր խուսարնոյն<sup>27</sup>,  
Լափեցին զետ ո[ր]պ[ես] զշուն,  
Ուր հանդիպան ոչ եւս բողուն:

Եղեւ զարմանք ամենեցուն,  
Սարախը հասին եզեր շենոյն,  
Ծիլիս կոչեալ քաղաք գիտոյն,  
Ստեալ տըներն Հռոմ Թաղոյն:

Փախեան յարտարս տանէ միջոյն,  
Զի մնաց անդէն զիշերն ի բուն,  
Որժաւ եղեւ առաւօտուն,  
Նա ցրվեալ շատ տանէ ի տուն:

Անդէն սփոնեալք քաղաք կիսոյն,  
Եհաս շուկայն վառէլիքնոյն,  
Մտեալ մըզկիբան տաճկոնոյն,  
Ել մընարայն<sup>28</sup> տեղ բառը ձրայգոյն:

Դեռ թիս չեկեալ այս մարախնոյն,  
Զայս բան զործեաց ցեղ ցեղագոյն,  
Յոր տունս [14ա] մտեալ եկ ըռաֆնոյն  
Թօփ կոյզ լինէր վեր առիքնոյն:

Լցվին ճառայք<sup>29</sup> մէջ ջրերոյն,  
Եւ ի եփեալ կերակրներոյն,  
Մնձ զարհուրանք առին մարդուն,  
Զետ փարաւոն եզիպտացոյն:

Ճիշ բառնալով տան մարդերոյն,  
Աղաղակին դէմս Ախատծոյն,  
Ինչ պատուին է մեր զիսոյն,  
Որս եղեւ աւուրս սոյն:

Այս քաղաքիս բռնաւորնոյն,  
Որ եւ ազգաւ էր հազարոյն<sup>30</sup>,

Հասան աղայ մեծ վօյվատում<sup>31</sup>,  
Նա քաղաքէն էր Զիլեոյն<sup>32</sup>:

Եհան հրաման տան ամենոյն,  
Ամէն դրան մէկ մարդ ենոյն,  
Զի հաւաքն մարախն անհուն,  
Ըերեալ լոյն ի մէջ գրոյն:

Ժողովեցին իրրե զծին,  
Մորս ԵՇ և մէկ խուն<sup>33</sup>,  
Լցին մարախն մէջ հորերուն,  
Սայլեր եղին Վերա թերոյն:

Նա ոչ հատա անդաստանոյն,  
Դեռ կայր [14թ] եւս յոլով անհուն,  
Զետ զիեղեղս անձրեւոյն,  
Վազեն զնան ուր կամենոյն:

Մինչև զբոս արձակոյն,  
Թունալ երթան եզեր ծովոյն,  
Հրամանաւ ստեղծողոյն,  
Թափին ի ծովն յովկիանոյն:

Զվերջի քանն դեռ հայենոյն,  
Թէ զինչ լինի առ ապառնոյն,  
Միայն ասեն մեր մօլացնոյն,  
Դեռ այս ըիշ է այլ չաւելոյն:

Խսկ ի Յունիս երից տասոյն,  
Նոյն մարտախէն յետ նոր զարոյն,  
Ասրիլ ամտէն Յունիս միջոյն,  
Ոչ պակասեաց առորն ի բուն:

Կրկին պաշարեաց քաղաք եզրոյն,  
Իրրե պատմէշ քշնամոյն,  
Մտնալ ի քառ ֆէլլահներոյն<sup>34</sup>,  
Եւ այլ քաղեր վար եւ վերոյն:

Ապայ ի մէջ եկեղեցոյն,  
Նախ ի յունաց յեսոյ հայկոյն,  
Եկեր զարիշն հետ քրթենոյն,  
Եւ բգենիքն հետ նրոնենոյն:  
[15ա] Ոչ թէ միայն մեր ժամերուն,  
Այլ և մզգիք տաճկներուն,  
Եւ ի տներն ամենեցուն,  
Զետ անասուն այսպէս առնոյն:

Այլ և արտաք անդոյն,  
Ածորմնոս և թէ այգոյն,  
Կերեալ կանաչ բռվանդակնոյն,  
Դաքոյց անտառ այրեցելոյն:

Սոյն քաղաքի խուտ մարդերոյն,  
Թէ մեծամեծ եւ փորքազոյն,  
Պառաւ<sup>35</sup> կանայք աղչըկունքնոյն,  
Ալեալ ի ծեսու հիմ շորերոյն:

Ոճանք աւել ցախ փայտերոյն,  
Կացեալ որմի տակ փողոցնոյն,  
Այլ եւ տանիս տանս ամ[թն]ոյն,  
Քիշ թիշ առնեն տուն մի՛ մտնոյն:

Նա ոչ անսար նոյն սիրելոյն,  
Եւ ոչ վախէր մեռանելոյն,  
Թէպէտ մեռնալ բազմամք եղնոյն,  
Կենդանիքն այլ են շատագոյն:

Այսրան ատոր յետ ժողովոյն,  
Ճար ոչ եղեւ իր հատնելոյն,  
Թուլս եսուն գնալ դիմոյն,  
[15թ] Ուր կամենայր շրջէր հոլոյն:

Զի թէ լիմէր այս ցորենոյն,  
Կամ թէ կերեալ զարս տնոյն,  
Մարդ չէր գտնոյր ի հացերոյն  
Մտնէր բաղած եւ ի նորոյն:

Տորեանք մնացին ի հետ զարտն,  
Մանկաղեին կալրս կասուն,  
Արազ արագ բերեն ի տոն,  
Զի մի ն[ոյն]ց[ա] չար եւս առնոյն:

Ոչ էր եղեալ այսպիսի քան,  
Եւ չէր տեսնալ ծեր մարդերոյն,  
Սորա էին խոշորագոյն,  
Քան զեկեալն առաջազոյն:

Տեսող այգեաց եւ ածորենոյն,  
Ափըսոսան լան կսկըծուն,  
Աւադ կարդան իրեանց հոգոյն,  
Հիանալով կան ափշնոյն:

Թեւ արձակեաց մարախն անհուն,  
Թուեալ եւալ երես օդոյն,  
Ծուզ էարեկ արեակոյն,  
Յունիս քսան հիմկ օր ամսոյն:

Սորա ես չարս զործոյն,  
Զինչ մնացեալ [16ա] կայր կանաչնոյն,  
Ուտեն զնայն այս երկոնոյն,  
Ոչ եմք զիտակ թէ որ զնոյն:  
Աւեր արկին անդաստանոյն,  
Ոչ բողուցին պար ծառերոյն,

Եւ ոչ յայգիր խաղողներոյն,  
Նա ոչ խաւարտ պարտէզներուն:

Տունն աւերի այս մարախնոյն,  
Այշափ օարաք<sup>36</sup> արին մարդոյն,  
Սորա շառին եղբայրը սիրոյն,  
Այլ Աստուծոյ էր բարկութի[ւն]:

Մեղա գոչեմք եղբայրը սիրոյն,  
Նա սէր արէր հետ ընկերնոյն,  
Դուք վերուցէր զատելութի[ւն],  
Եւ ստացէր զիսաղաղ բնորի[ւն]:

Երէ շառնէր համեստորի[ւն],  
Եւ չի գործէր գրաբութի[ւն],  
Օճս առաքէ ո[ր]յալ[ւս] հնոյն,  
Եւ այլ սողունս պէս պէս գոյն:

Լացէր մեղայի յոյժ զաշոյն,  
Սի հետեւիր չար թշնամոյն,  
Զայր որ տեսիր է փորդառոյն,  
Գոյ պատահար այլ մնջագոյն:

[16ր] Տ[եառ]ն մերո պատուիրանոյն,  
Կատարեցէր զստ հրամանոյն,  
Որ ազատիր այս ցաւերոյն,  
Թռ և այժմոյս և թէ զալոյն:

Ես արարի զայս պատմութի[ւն],  
Որ եղէ սոյն քան տեսոյն,  
Եկ պատուիս այսրմ տարոյն,  
Բազում երկիր չէ մեր միոյն:

Տէր Փիլիպպէ զայս երգելոյն,  
Խրատոյ զու լու զբոյն,  
Մեղա գոչէ յարածամ դոն,  
Լինս փրկութի[ւն] քո հոգոյն:

Եղեւ աստէն զործք մարախնոյն,  
Գրեցի յնտ մնացողնոյն,  
Զիս յիշեցէր օր կարդալոյն,  
Դուք այլ յիշեալ լիշիր բարոյն:

Բ.

## ԱՐ ՍՈՒՐԲ ՍՏԵՓԱՆՈՍ ՈՒԽԵՑՈՒՆ<sup>37</sup>

Սորք Ստեփանոս պսակ անուն,  
Վայելագեղ և զոյնզոյն,  
Զետ զծաղիկ զարնան ժամուն,  
[17ա] Որ ծաղկեցար Տ[եառ]ն սիրուն:

Վ[ա]սն սիրոյն Ա[սուուա]ծորդոյն,  
Վ[ա]սն Յ[իսուս]ի սորք հաւատոյն,

Ըստէֆանէ քարեխոս դուն,  
Որ քրիստոնեայքն են խղճագոյն:

Նա բնական Ուզմի գիլղյն,  
Փախուստ առնէր Վ[ա]սն հաւատոյն,  
Գայ բնակի ի Կոկիսոն,  
Քըւերք իւրով հետ ծնողոյն<sup>38</sup>:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]սն Յ[իսուս]ի ս[որ]ք հաւ[ա]տոյն,  
Ըստէֆանէ քարեխոս դուն,  
Որ Ք[րիստոնեարք]սն են խ[ը]ղճագոյն:

Անդէն ես քննող գալոյն,  
Յուշանոս արքայ պլղծոյն,  
Խոյսոն ետոն քաջիլ լերոյն,  
Զի մի անկեալ ձեռս դրսոյն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]սն Յ[իսուս]ի ս[որ]ք հաւատոյն,  
Ստէֆանէ քարեխոս դուն,  
Քրիստոնէիցս մեր խղճագոյն:

Մատնեալ զնսա շար հովինոյն,  
[17թ] Ասեն Ա[ստուա]ծաշէն սարոյն,  
Գալս քրիստոնեայք ես երեսոն,  
Կան քազրստի աղօրս առնոն:

Վ[ա]սն սիրուն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]ս[ց] Յ[իսուս]ի ս[որ]ք հաւատոյն,  
Ստէֆանէ քարեխոս դուն,  
Որ քրիստոնեայքսն խղճագոյն:


Որո իշխան Կոստ անոն,  
Յըղեալ զինվորս կալեալ րոնոյն,  
Եւ կացոցեալ մէջ ատենոյն,  
Հարցաքնեալ Վ[ա]սն հաւատոյն:

Նորա հաստատ կային յտսոյն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]սն Յ[իսուս]ի ս[որ]ք հաւատոյն,  
Ստէֆանէ քարեխոս դուն,  
Որ քրիստոնեալքն [խղճագոյն]:

Նախ առաջեալ Ստէֆանոյն,  
Ետ պատասխան ծշմարտագոյն,  
Խաչս պաշտեմք մեր Ա[ստուածալյնոյն],  
Եւ թշնամիք դից Կորերոյն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]սն Յ[իսուս]ի ս[որ]ք հաւատոյն,  
Ստէֆանէ քարեխոս դուն,



Վիեննայի Միհրարեան Մատենադարան, ձեռագիր թիւ 1224



Զմբառու Մատենադարան, ձեռագիր թի 609

Որ քրիստոնեայքն խղճագոյն:

[18ա] Եր դատաւորքն շարագոյն,  
Եսարն կուսանքն իմաստուն,  
Նահատակնար առաջագոյն,  
Քան Ստեֆանէ փոքր հեռագոյն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]ս[ն] Յ[իսուս]ի ս[ուր]ք հ[աւա]տոյն,  
Ստ[է]ֆ[ա]նէ բ[ա]յի[ն]խօս դուն,  
Որ Ք[ր]ի[ստոնեայքն խղճագոյն]:

Յես այնորիկ դէմս Կանչուն<sup>39</sup>,  
Որ դղեակն էր պարոն Օշնոյն,  
Ի ծորակի քարամիջոյն,  
Արկեալ ի մէջ վառեալ հրոյն:

Ստեփանոս հետ ընկերնոյն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]ս[ն] Յ[իսուս]ի ս[ուր]ք հաւատոյն,  
Ստեֆանէ բ[ա]յի[ն]խօս դուն,  
Որ Քրիստոնեայքն խըլդագոյն:

Անդէն եւ ոչ մեռանելոյն,  
Հանեալ ի նոյն ծորակ րլըրոյն,  
Վճիր հատին զիսատելոյն,  
Ստեփանոս ս[ուր]ք Ուկնեցուն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]ս[ն] Յ[իսուս]ի ս[ուր]ք հաւատուն,  
Ստ[է]ֆանէ քարենիոս դուն,  
Որ քրիստոնեայքն խղճագոյն:

Որով օրինեալ տ[է]յին ամէնայն,  
Եց ի երկ[18ը]նից նոյն հանդիսոյն,  
Ի տեսանկ ծառայս սիրոյն,  
Հըրծուվիլ ն[ո]յց[ա] ի քաջ մարտոյն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն[ոյ]ն,  
Վ[ա]ս[ն] Յ[իսուս]ի ս[ուր]ք հաւատոյն[ոյ]ն,  
Ստ[է]ֆ[ա]նէ բ[ա]յի[ն]խօս դուն,  
Որ քրիստոնեայքն խղճագոյն:

Ընդ որս իշեալ պայծառ լուայն,  
Պսակ փառաց եւ փարդագոյն,  
Եղեալ ի զլուս նահատակնոյն,  
Պըճնիլ նովար գընծալ վերնոյն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]ս[ն] Յ[իսուս]ի ս[ուր]ք հաւատոյն,  
Ստ[է]ֆ[ա]նէ բ[ա]յի[ն]խօս դուն,  
Որ քրիստոնեայքն խղճագոյն]:

Ստեփաննոս հետ ընկերնոյն,  
Հեղին իրեանց լստիք արիւն,  
Արժան եղին սրբոց պարոյն,  
Օրինել զս[է]ր միշտ արագոյն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]ս[ն] Յ[հստ]սի ս[որ]ի հաւատոյն,  
Ստ[է]ֆանէ թ[ա]ր[ն]խոս դոն,  
Որ քրիստոնեայք խըղճագոյն:

Ան անփոփեալ մարմինք սրբոյն,  
Եկեղեցիս վերա կառուն<sup>40</sup>,  
Արդիր բջիւ գերեզմանոյն,  
Բոժիշկ լինի ամէն ցաւոյն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]ս[ն] [19ա] Յ[հստ]սի ս[որ]ի հաւաւոյն,  
Ստ[է]ֆ[ա]ն[է] թ[ա]ր[ն]խ[օ]ս դ[ո]ն[է],  
Որ թ[րի]ս[տ]ոն[է]ն[եա]յ[ք]ն խ[ո]ճ[ագոյ]ն:

Մի դադարէք աղերսելոյն,  
Տառապեալ հայոց ազգի ծերոյն,  
Մեզ փորձանաց ազատելոյն,  
Երեւելի [']յաներեւոյն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]ս[ն] Յ[հստ]սի ս[որ]ի հաւաւոյն,  
Ստէֆանէ բարեխոս դոն,  
Որ քրիստոնեայք խըղճագոյն:

Տէր Փիլիպպէ մարդ է յետնոյն,  
Երգս երգեաց ՆՌԱԽԵԺ<sup>41</sup> թուոյն,  
Սուրբ աղաչն յոյով անոն,  
Ինձի օգնել ատոր վերջնոյն:

Վ[ա]սն սիրոյն Ա[ստուա]ծորդոյն,  
Վ[ա]ս[ն] Յ[հստ]սի ս[որ]ի հաւաւոյն,  
Ստէֆանէ բարեխոս դոն,  
Մեղմութելոյս ինձ խըղճագոյն:

գ.

ՏԱՐ ՅԱՐՈՒԹԵԼՄՆ ԱՍԱՑԵԱԼ Ի Տ[Է]Ր ՓԻԼԻՊՈՈՍԵ

[19ը] Փողէք հրեշտակն վերա վիմի,  
Ի գերեզմանն կենսատուի,  
Եկեալ կանայքն ի գիշերի,  
Բուս բերեալ անուշալի:

Լուսալ կանանց ծայնս հրաշալի,  
Ասէր զի լայք զկենդանի,  
Զի լայք, զի լայք զկեանքն ամէնի,  
Յարեալ, չէ աստ Ա[ստուա]ծ որդի:

Բակոյն փողէր զարհուրելի,  
Թե՛ ասքողէր Տ[եառ]ն տապանի,  
Երեւ ես լոյս պայծառելի,  
Զայնէր հրաշխը զարմանալի:

Լուեալ կանանց ծայնս հրաշալի,  
Ասէր զի լայր զկենդանի,  
Չի լայր, զի լայր զկեանըն ամէնի,  
Յարեաւ չէ աստ Յ[իսուս] որդի:  
Լայր Մարիամ յոյժ ոռքալի,  
Լայր որոնէր զիր բաղցը ուարի,  
Ետև նման պարտիզանի,  
Հարցեալ տարար [20ա] զտ[է]րն ամէնի:

Լուեալ կանայքն ծայնս հրաշալի,  
Ասէր զի լայր զկենդանի,  
Չի լայր, զի լայր զկեանըն ամէնի,  
Յարեաւ չէ աստ Կուսի որդի:  
Ի տեսանել Մագդաղենի,  
Լըսեր զծայնս ատետալի,  
Այդ պարտիզանդ է քոյդ ուարունի,  
Մի լայր սիրուն կին սիխրալի:

Լուեալ կանանց ծայնս հրաշալի  
Ասէր զի լայր զկենդանի  
Չի լայր, զի լայր զկեանըն ամէնի  
Յարեաւ չէ աստ Ա[ստուա]ծ որդի:

Պահապանացն որ անդ լինի,  
Պահել զվեմն անխաղտելի,  
Կային թրմրեալ զետ մեռեալ դի,  
Յորժամ լուան ծայնս սուկալի:

Լուեալ կանանց ծայնս հրաշալի,  
Ասէր զի լայր զկենդանի,  
Չի լայր, զի լայր զկեանըն ամէնի,  
Յարեաւ չէ աստ Յ[իսուս] որդի:

Պակուցեալ ելեալ գնային,  
Պատմել հր[20ը]էից մոլեալ ազգի,  
Զեր բնետեալն որ ի խաչի,  
Յարեաւ լուայր ծայնս հրեշտակի:  
Լուեալ կանանց ծայնս հրաշալի,  
Ասէր զի լայր զկենդանի,  
Չի լայր, զի լայր զկեանըն ամէնի,  
Յարեաւ չէ աստ Կուսի որդի:

Սարսեցար յոյժ հիանալի,  
Ի Կալիլի գնալ պիտի,

Առաջակերտս իւր սիրելի,  
Նոցայն ես լինի յայտնի:  
Լուեալ կանանց ձայնս հրաշալի,  
Ասէր զի լայր զկենդանի,  
Զի լայր, զի լայր զկեանքն ամէնի,  
Յարեալ չէ աստ Ա[ստուա]ծորդի:

Որով օրինեալ տէլըն ամէնի,  
Եջ ի դժիս ի նոյն վայրի,  
Եհան զԱղամ կապեալն բանդի,  
Իւր ծննդովքն ամենայնի:

Լուեալ կանանց ձայնս հրաշալի,  
Ասէր զի լայր զկենդանի,  
Զի լայր, զի լայր զկեանքն ամէնի,  
Յարեալ չէ աստ Յ[իսուս] որդի:

[21ա] Էնն Ա[ստուա]ծըն համայնի,  
Մտուալ մարմնով վերա խաչի,  
Եղեալ լինի զերեզմանի,  
Ա[ստուա]ծապէս մերովս յարի:

Լուեալ համայն ՉՆՌԾԱԾ<sup>42</sup> ամի,  
Տէլը ողորմեայ տէր Փիլիպպի,  
Որ յարութեան զերգն երգեի,  
Տեսոյ արայ զմեզ արժանի:

Դ.

### «ԱՌԱՔՈՏՈՒՆ Ի ԴԵՄԼՈՒԽՈՅՑ»

Առաւոտուն ի դէմ լուսոյն,  
Պուլախին ճայնէր վերա օդոյն,  
Ճայնէր զարդիր ասէր մարդոյն,  
Իջեալ երկնից շողն արեւուն:

Դուն մարդ բանական ես արդուն,  
Ես անբան եմ փոքրիկ քոչուն,  
Միշտ կու ճայնէմ զարդիր մարդոյն,  
Իջեալ երկնից շողն արեւուն:

Թէպէտ անբան փոքր եմ քոչուն,  
Ճայնիկ ունիմ բաղցրիկ սիրուն,  
Զարդիր զարդիր երգեմ մարդոյն,  
Իջեալ երկնից շողն արեւուն:

Զիս զարդ արեր ի մէջ այգոյն,  
Դու վայելոր այգոյ պտղոյն,  
Ճայնէմ զարդիր եկ մէջ յայգոյն,  
[21թ] Իջեալ երկնից շողն արեւուն:

Ես դեքերիմ վարդին սիրուն,  
Միշտ կու ցանկամ նորա տեսուն,

Երբ կու զարդի վարդն իր ծառոյն,  
Խջեալ երկն[ի]ց շողն արեւուն:

Յորժամ զարդի վարդն իր ճղոյն,  
Ես կու ցնծամ ն[ո]րի[ա] դիմոյն,  
Զարդեաւ ասեմ վարդն իր թիոյն,  
Յերկնից իջեալ շողն արեւուն:

Տէր Փիլիպպէ երգող զայս գոյն,  
Եր չես բանի լսեր դու քոյն,  
Զարդիր կացիր զիշերն արդուն,  
Ահայ իջեալ շողն արեւուն:

Ե.

#### «ՈՎ ԱՄԵՆԱՍՈՒՐԲ ԿՈՅՍ»<sup>43</sup>

[118ա] Ով ամենասուրլը Կոյս,  
Դու ապաւ[ն] եւ մեզ յոյս,  
Աղաչեա զորդիդ քու Յիսուս  
Որ փրկէ անշէջ հրոյս:

Սիշտ յարաժամ աղաչեմ  
Արտասու[ա]թոր պաղատեմ,  
Հեծեծանօք կողկողեմ  
Եւ ի թէն ես խնդրեմ:

Չիս արժանիս արասցես  
Դրախտ նախնոյն հասուցես,  
Անդէն զմեզ պարեսցես  
Փառարանիչս արասցես:

Չի ես հասի այս տեղի  
Աւոր փոխման վեր ելի,  
Առ քո որդիդ սիրելի  
Նստեալը յաջմէ հայրենի:

Զ.

#### «ԽԱՇԵԱԼ ԱՐՔԱՅՆ ՏԵՐԸՆ ՎԵՐԻՆ»

[128ը] Խաշեալ արքայն Տ[է]րըն վերին  
Յ[իսուս] Ք[րիստոս] Ա[ստուա]ծ որդին,  
Վասն Աղամայ նախաստեղծին,  
Զարշարեցաւ վերա խաշին:

Իջ ի դժոխս ի նոյն վայրին,  
Կապեալըն եհան որը ի քանտին,  
Զոր արտաքրեալ էր առաջին  
Տարեալ եւէ եղեմ դրախտին:

Այս զօրութեամ]ը էր ս[ուր]ը խաշին,  
Արար ամօք գրշնամին,  
Սուզեալ զնա խոր անդրնոյին,  
Անշէջ հրոյն արար քաժին:

Մեր պատումնեա նմբ ս[ուր]յը խաչին  
[129ա] Պետեղոյն երկոպագին,  
Ով որ ի նա հաւատացին,  
Համայն ազգաց քրիստոնէին:

Քարեխօսէ օրըն վերջին,  
Որ զայ փառօք լուսով ի լին,  
Առ տարածեալն վեր[այ] նորին  
Տարցէ ի տես բուն փայտ ծաղին:  
Որ խաղին էր մեր նախնին:

## ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

<sup>1</sup> Այս ձեռագրին մասին մեր տեղեկութիւնները կը պարտինք բանասէր Գրիգոր Պողարեանին, որ տուած է անոր հակիրծ նկարագրականը Այնքասի «Զանազաններուն սեփականարիսնը եղող ձեռագիրներու իր կազմած ցուցակին մէջ, առանց յայտնելու սակայն թէ ովկ է անոր սեփականանէրը: «Պողարեան աւեցուած է նաև, թէ այդ ձեռագիրը թուխի 1915ին, քաղաքի հայութեան տեղահաննան առաջին օրերուն, քրուած է տեղայն Ս. Աստուածածին նկենցին, ուր ինը տեսած է զայն ու նկարագրած (Գրիգոր Պողարեան, «Այնքասի Հայերէն Գրագիրներ», Պատմութիւն Ամրէայի Հայոց, Բ. Հոր, Գերգ. Ա. Սարաֆեան (խմբ.), Լու Ամենլու, Central Typesetting Company, 1953, էջ 445-446):

<sup>2</sup> Ցուցակ Զեռագրաց Մաշտոցի Ամուսն Մատենադարանի, Հոր. Գ., կազմեց Ա. Մայլաստեան, խմբ.՝ Ա. Տեր-Մտեփանեան, Երևան, Երևանի Հանճարաբանի Հրատ., 2007, էջ 264-265:

<sup>3</sup> Սահակ Ա. Սուրատեան, Նազարէ Պ. Մարտիրոսեան, Ցուցակ Զեռագրաց Մշոյ Ս. Առաքելոց-Թարգմանչաց Վանքի Եւ Ծրագրայից, խմբ.՝ Արայ Գալայմեան, Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1967, էջ 185-186:

<sup>4</sup> Նոյն, էջ 185 և գիրքի Վերջի էջերուն տախտակը:

<sup>5</sup> Հ. Հանճարան Ուկեան, Ցուցակ Հայերէն Զեռագրաց Միսիրարեան Մատենադարանին ի Վիեննա, Բ. Հոր, Կիեննան, Միսիրարեան Տպարան, 1963, էջ 869-870:

<sup>6</sup> Նորայր Եսպ. Պողարեան, Մայր Ցուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց, Ե. Հոր., Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1971, էջ 292-296:

<sup>7</sup> Ուկեան, էջ 869:

<sup>8</sup> Պողարեան, էջ 294:

<sup>9</sup> Պողարեան, էջ 504-505:

<sup>10</sup> Բարոր Հ. Ուկեանի մօտ սխալ ընթերցմամբ դարձած է «ըռէպէր» (տես՝ էջ 870թ) և «Ըսէպէր» (նոյն, էջ 1057թ) ու իրեն համար սխալմամբ տրուած է 1772 բուականը:

<sup>11</sup> Բարոր Հ. Ուկեանի մօտ սխալ ընթերցմամբ դարձած է «Զրզողի» (տես՝ էջ 870թ և 1031ա):

<sup>12</sup> Նորայր Եսպ. Պողարեան, Մայր Ցուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց, Թ. Հոր., Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1979, էջ 367:

<sup>13</sup> Նորայր Եսպ. Պողարեան, Մայր Ցուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց, Բ. Հոր., Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1967, էջ 564-566:

<sup>14</sup> Նորայր Եսպ. Պողարեան, Մայր Ցուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց, Դ. Հոր., Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1969, էջ 580:

<sup>15</sup> Նորայր Եսպ. Պողարեան, Մայր Ցուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց, Զ. Հոր., Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1972, էջ 541:

<sup>16</sup> Նորայր Եսպ. Պողարեան, Մայր Ցուցակ Զեռագրաց Սրբոց Յակոբեանց, Գ. Հոր., Երուսաղէմ, Տպարան Սրբոց Յակոբեանց, 1968, էջ 147:

- <sup>17</sup> Զետագրին նկարագրութիւնը տես' Հ. Ներսէն Ալիմնեան և Հ. Համազաւպ Ռուկնան, Ցուցակ Հայերէն Զնուագրաց Զմիասի Վանքի Մատենադարամին, Հար. Բ., Աթ-տոննան Հայարձոյ, Վիեննա, Մյուհարեան Տպարան, 1971, էջ 214-215:
- <sup>18</sup> Ցուցակաղողները որպէս գրչութեան բուական տուած են ԺԵ. դարը (էջ 214), մոռ-նարվ սակայն որ ծուազին մէջ տեղ գտած են ԺԸ. դարու առաջին տասնամետակն հեղինակուած Տէր Փիլիպոսի երեր տաղերը, իսկ զիրքի աւարտին, անձնանուններու ցանկին մէջ, Տէր Փիլիպոսի անուան առջեւ առանց որեւէ հիմքի յիշուած է 1568 բուականը:
- <sup>19</sup> Երենց այս աջակցութեան համար շնորհակալութիւն կը յայտնենք բարորին:
- <sup>20</sup> Կը յիշուի օրինակ, որ Քիլիսի հայերը 1859ին «կը քակեն» իրենց հին նկեղեցին եւ վարժարանը անոնց տեղ նորերը կառուցելու համար, «Բայց դժբախտարար այն տարիէն մինչև ցայսօր մարախը ամէն տարի կու գայ սոսկայի բազմութեամբ եւ ցանածնին կ'ուտէ, հետեւարար սովու եւ սղութեան մէջ ինալով, վարժարաննին եւ եկեղեցնին մասցած են կիսկատար...» (Դաւիթ Վրդ. Տէր Դարձնանց Ռւմինի, «Սոսրազրութիւն Այցելութեան», Արշալոյս Արարատնան, Զմիտրինա, 24 Յունիս 1867, 27րդ տարի, թի 808, էջ 2):
- <sup>21</sup> 1162+551=1713:
- <sup>22</sup> Աշոն Գ. Արքահամեան, «Հայոց Գիր Եւ Գրչութիւն», Երևան, Երևանի Պետական Համալսարանի Հրատ., 1973, էջ 320: Որպէս առքիր Արքահամեան ցոյց տուած է Մատենադարանի թի 2444 ծեռազիրը, որ սակայն, ըստ ցուցակի տողեալմերուն (Ցուցակ Զնուագրաց Մոշտոցի Ալուան Մատենադարամին, Հար. Ա., կազմեցին Օ. Եզաննան, Ա. Զեյրունան, Փ. Անքարնան, Երևան, Հայկ. ՍՍՌ Գիտութիւնների Ակադեմիա, 1965, էջ 802) տարբեր ծեռազիր մըն է, ընդորինակուած՝ Կաքա, 1647ին:
- <sup>23</sup> Ասատուր Ս. Մասցականնան, «17-րդ Դարի Երգիշ Շոսա Երեցը Եւ Նրա Երգերը», Բանքեր Մատենադարամի, Գ. Գիրը, Երևան, Հայկ. ՍՍՌ Գիտութիւնների Ակադեմիա, 1956, էջ 265: Մարախի գործած աւերմերուն մասին եղած ակնարկութիւնները տարօրինակ չեն հնչեր, քանի որ մարախի երամը կրնայ օրական 192 միլիոն թիվուրամ ցամք լափել, այսինքն՝ միջին հաշուով, օրական 2500 մարդու ծաշի քանակ: Անոնք կրնան ծածկել 1200 քառ. քմ. տարածութիւն, իսկ իրաքանչիր քառ. քմ. կրնայ 40-80 միլիոն նարախ ընդունելու: Ըստինոր առմամբ մարախը կրնան ծածկել երկրագունդի տարածութեան 20 առ հարիրը Ծորա Բարսեղնան, «Ավրիկան Մարախները Ներխուժեցին Ժիպէյի Քերըր», Ազգակ, Պեյրուր, 11 Նոյեմբեր 2004, էջ 6):
- <sup>24</sup> Պողարեան, Ե. Հար., էջ 295-296:
- <sup>25</sup> Զմիան, ծեռազիր թի 609:
- <sup>26</sup> 1157+551=1708 թ.:
- <sup>27</sup> Արարերէն «Խոստար» կանաչնեն:
- <sup>28</sup> Մինարէ մզկիրներու բարձրադիր այն կառուցը, որին իսլամ կրօնաւորներ հաւատացեալներու աղօրքի կը իրակիրն եւ աղօրք կը բարձրացնեն առ Աստուած:
- <sup>29</sup> Արարերէն «Ծառու» կոմք:
- <sup>30</sup> Նկատի ունի հազարացիները՝ արարները:
- <sup>31</sup> Վոյվուս իշխան:
- <sup>32</sup> Նկատի ունի Սերաստիա նահանգի պատմական Ջիլ քաղաքը, որ մինչեւ Ի. դարակիցը ուներ հայ, բուրք Եւ յոյն խառն բնակչութիւն եւ նշանաւոր էր իր գործերով: 33 550:
- <sup>34</sup> Արարերէն բառացիօրէն՝ Երկրագործ:
- <sup>35</sup> Բնագրին մէջ պատաս:
- <sup>36</sup> Արարական ծագումով բրերէն՝ վճառ:

<sup>37</sup> Սուրբ Ստեփանոս Ովկիցի 25 տարեկանին Յովիանոս Ուրացողի շրայագերծման հալածանքներէն խոսափելու համար, ծնողներուն ու հարազատներուն հետ, ըսդունակ 35 հոգի, լեռան մը քարայրը կ'ապաստանի: Անոնք հովիտ մը մատնուելով կը հանուին Սուլուսուն դատարկին առջեւ և իրենց հաւատը շորանալով՝ տաճանքներուն կ'ներարկուին ու կը նախատակուին: Ստեփանոս կ'ըլլայ Վերջին նախատակուողը՝ 18 Օգոստոս 362ին, Կանչիի մէջ (Ֆոնովի հիւսիս): Հայ եկեղեցու *Հարականոցին* մէջ կայ իրեն նուիրուած շարական մը, իսկ իր վարքը տեղ գտած է հայ «Յայսնաւորք» ներուն մէջ:

<sup>38</sup> Ստեփանոսի հայրը՝ Նազարոս, կը մահանայ հալածանքներու սկզբաւորութեան, իսկ մայրը՝ Մարիամ և եօրք կայ բոյերը կը զիսաստոմի:

<sup>39</sup> Վերեւ յշատականած Կանչի բորդին մասին է ակնարկութիւնը, որ նախապէս կոչուած է Կանչու կամ Կանչուկ: ԺՌ. պարու վերջերուն Աշոտ իշխան տիրացած է անոր: Կանչիի տիրած են նաև՝ Հերուս Ա.ի եղբայրը՝ Օշին (որ մահացած է 1265ին) և Օշին Պայիի եղբայրը՝ Գուհան:

<sup>40</sup> Մինչեւ 1915, քանի մը մասուս կանգում էր հոն, նուիրուած՝ U. Ստեփանոսին, անոր մօրք, բոյերուն ու նախատակ ընկերներուն: Անոնցն մէկը կը կոչուէր Կանչի Սուրբ Ստեփանոս, տեղացներու քարքառով՝ «Սըրք Փետակիս» և ուխտատելի էր շրջանի հայորեան համար:

<sup>41</sup> 1157+551=1708:

<sup>42</sup> 1157+551=1708:

<sup>43</sup> Սույնութեան Մատենադարան, Վիեննա, ձեռագիր թիւ 1224:

### FATHER PILIBOS (PILIBBE) TEKIRDAGHTSI AND HIS POEMS (Summary)

MIHRAN MINASIAN

The first part of the article is a compilation of available data on the life and work of a late 17<sup>th</sup> and early 18<sup>th</sup> century scribe and poet, the little known Father Pilibos-Pilibbe Tekirdaghtsi. Born in the 1650s or 1660s in Tekirdagh, at an early age father Pilibos migrated to Kilis, where he settled and lived the rest of his life. Basing his work on information gathered from diverse manuscripts and colophons, as well as lines from Father Pilibos's poems that refer to his biography, the author narrates the life of Father Pilibos and details the five manuscripts he copied. As three of the six poems have the same date, 1708, the author speculates that Father Pilibos could have been a prolific writer and that more of his poems might be found.

In the second part of the article five original and heretofore unpublished poems of Father Pilibos are put into circulation along with a version of a sixth previously published poem.

One of the poems is dedicated to the locusts that struck Kilis on April 15, 1708. The others are dedicated to St. Stepanos Oolnetsi, the resurrection of Christ, the light at dawn, and the Virgin Mary, while the sixth is about the "Crossed King, Lord of Heaven".